

Տ Ա Ր Ե Դ Ա Ր Ձ Բ

Տարի մըն է ահա որ մենք մնացինք առանց Դուրեանի:

Ս. Աթոռին պատմութեան պարտէզին մէջ վարդ մըն էր փթթած Դուրեան Պատրիարքը, որ բացուեցաւ հրաշագեղ, և իր բոյրը ծաւալեց Ս. Աթոռէն ու Երուսաղէմէն անդին ազգին բոլոր խաւերուն մէջ: Հայաստանեայց Եկեղեցին անով վարդավառեցաւ կէս դար մը:

Աւազ, ո՞ր վարդը իր թուփին կը մնայ, Չմնաց նաև Դուրեան: Վարդ մը կը մեռնի. բայց մարդը կ'ապրի եւ կը բուրումնաւէտէ: Կ'ապրի նաեւ Դուրեան, որուն հոգին կը սաւառնի՝ իր ասդիի կեանքին վերջին կայանին մէջ մանաւանդ:

Հայ մամուլը, բոլոր հոսանքներունը անխտիր, այնքան գրուատեց Դուրեանը որ նոր գովասանքներու յաւելումը անոր գովեալ անունին՝ յորդող ամանին մէջ չուր լեցնելու պիտի նմանէր: Յորդագեղ էր իր անձին թովչութիւնն ալ:

Իսկ պատմական գնահատումը Դուրեան Սրբազնի գործունէութեան՝ գործը չէ այս էջին, ո՞չ ալ պատշաճը այս տեղւոյն, որ անոր յաւէտ անմոռաց յիշատակին պատեհական նուէր մըն է լոկ մահուան տարեղարձին առթիւ:

Բայց ի՞նչպէս չըսենք անցողակի՝ թէ իր վարչականութեան քննադատները սիսալ չուկէտ մը կ'ընտրեն: Ի՞նչ կ'ելլեն վնասուելու Դուրեանին վրայ: «Իմ յիսնամեայ քահանայութեանս Յորելեանն է միայն որ կը կատարուի այսոր. եթէ ուրիշներ տարրեր արժանիքներ ալ տեսան իմ վրայ՝ այդ իմ ուղածո չէր», կ'ըսէր ան իր կեանքին վերջին հանդիսաւոր առիթին: Այս իմաստով բան մըն ալ հիմայ, տարի մը ետք, ըսելու հարկը պիտի զգար թերեւս Դուրեան Սրբազն ծանօթ էր՝ Ս. Յակոբեանց Աթոռը բարձրանալէ առաջ: Ընտրուեցաւ ան՝ գիտակցութեամբ: Մօտ ինը տարիներու իր աթոռակալութեան ընթացքին տուաւան Ս. Աթոռին և Հայաստանեայց Եկեղեցին՝ ինչ որ ունէր, ինչ որ իրն էր, ու մեկնեցաւ: Եւ ալ պէտք է լուեն մարդն ու իր գործը չնանցող բերանները:

Մենք կը ճանչնանք անոր անձն ու գործը, անոր երտսազէմի Աթոռին վրայ եղած վերջին շրջանին մանաւանդ. և Դուրեան Սրբազնի պատմութեան անյնելէն տարի մը ետք՝ մեր հիմայ ցնցութիւններ ու սէրը այնքան թարմ է և վաս՝ որքան երբեք: Անոր յիշատակին սրբութեան առջև պատկառանք ունինք: Անոր անձին մեծութեան եւ քրիստոնէական ոգիին առջև խոնարհութիւն:

Դուրեան Սրբազն կը հանգչի իր հողակոյտին տակ, Սիոնի վրայ, Ս. Փրկչայ Վանքին անփառունակ կամարներուն ներքէ՝ իր փառաւոր նախորդներուն կողքին: Զայն մըն ալ ինք աւելցուց, ձայն մը յստակ ու խորայոյզ, հաւմերդին անոնց՝ որոնք՝ իրմէ առաջ աստուածադիր առաջնորդներ՝ Քրիստոսի Եկեղեցին սէրն ու նուիրումը երգեցին:

«Սիրեցէք զայն (Հայաստանեայց Եկեղեցին) — կ'ըսէր ան իր Յորելեանին օրը՝ Երբեմնի ծիրանազգեստ այն Դշխոյն՝ որ հիմայ ցնցութիւններ է հագած: Սրբուեցէք անով ու անոր հոգեկան գանձերուն մէջ պիտի գանձք ձեր հոգեկան հարստութիւնը»:

Դուրեան սիրեց զայն, սրբուեցաւ անով, հոգիով հարստացաւ, հայութեան Մօր շնորհիւ:

Միշտ օրհնեալ իր յիշատակը

S. Ա.

142 - 98

620 66